

ՄԱՅԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԶԱԲԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ
ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆՈՐՈՅԹԻ
ՋԵՌԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ
ԿԱՆԱՑԻ ՀԱՐՑՆԵՐՈՒ ԵՒ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Շրջան, Թիւ 37



ՅՕԳՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ
ՕՐԻՈՐԴ ԱՐՍԻՆԷ ՃԻԷԿԵՐԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԵԼԻՆԷ ԽՆԴՈՒՆԻ
ՕՐԻՈՐԴ ԲՐԱՐԻՈՆ ՀԱՊԷՇԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ
ՕՐԻՈՐԴ Ա. ՏԱՅԵՆՑ
ՕՐԻՈՐԴ ԿԱՏԱՐԻՆԷ ՉԼՏԵԱՆ
ՕՐԻՈՐԴ Ա. ԲԱՐՈՒՆԱԿԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱՌՔ



Գին 40 փարս

Տպագրութիւն ԵՄԱՂԻԿ, Կալարտ.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՒՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 զրուշ. Վեցամսեայ 25 զրուշ :

ԳՍԻՍՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 զրուշ. Վեցամսեայ 27 զրուշ :

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 Ֆրանք :

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի' միայն՝

{زائیک غزته سی}

در علیاده غلطه ده قورشوللی خاندنه نومرو ۷

Շ Ա Ւ Ա Ք Ա Ք Ե Ր Թ «Ծ Ա Վ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունյուս խան, թիւ 7

JOURNAL "DZAGHEIK,"

Constantinople, Galata, Kourehoum Han, N^o 7.

Վ Ա Ճ Ա Ռ Ա Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻԻԹՈՑ

ՇԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՇԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Չապթիէ ճաւսէսի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր գիներով ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջնակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնորհիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը անհնազորութեան և օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ կերպաններ, աթլազ, թաւիչ, թաւթա, ոսկեղօծ ու արծաթեայ զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սրբմա), ճերմակեղէնի համար ընտիր պոստէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ, ճեմակքթան, գաղղիական ընտիր շապիկի կերպաններ, բիքէներ, գունաւոր պաթիսթներ եւ այլն եւ այլն:

Ձեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հաւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց դպրոցական հաստատութեանց համար ժամանաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ անհնազործի գծագրիչ մը:

ՇԱՀԻԿ

Շ Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

(621) Ժ.Բ. ՏԱՐԻ - ԹԻԻ 37

18 ՄԱՅԻՄ 1906

“ԴՈՒՆ ԴՈ՛ՒՐՍ ԵԼԻՐ ԿԱՐԳԵՆ...”



Ա.Գ.Ի մը վարժարանին երկուսու աշակերտնու-
րուն դաշաային հացկերոյթի մը վայելքը սա-
լու դաղափարը կը յղացուի: Եռամուռն ու
անձնուէր կարող ուսանողներ՝ դպուելի վախ-
կանկատութիւնը կ'ունենան իրենց մէջ դրամ հաւաքելու այս
հացկերոյթին համար՝ ո՛չ միայն իրենց բաժինը վճարելով՝ այլ և
անկարող եղողներէ դաղանի՝ անոնց համար ալ մէյմէկ բաժին հա-
նելով:

Սմէնէն փայտայելի կէսն է որ՝ մնացեալները անգիտակ են
այս կարգ ու սարքին, և պայտի միջոցին ճոխ սեղան մը կա-
տարեալ անտկնիսլ մը պիտի ըլլայ իրենց: Միայն դաշաային խը-
րախճանութեան մը անառակցնող, հրահրող, ևուացնող խօսուըւ-
սուքը իր արծարծուն բոցերով օր առաջ անոնց պղտիկ խոէալնե-
րը կը շինէ, չաս աւելի անհամբեր և քիչ մը նուազ ծոյլ բնելով
զանոնք իրենց աւօրեայ ուսումնական պարտականութիւններուն
մէջ, որպէս զի սխալ քայլի մը ձախտ երութիւնը իրենց զրկման
չարժաուիթը չըլլայ:

Մարդ իր աղայութեան օրերուն անդրադառնալով՝ յանկարծ
չփոխ վարժումը կը զգայ կարծես այլ երջանկացուցիչ փօքր ա-
ռիթներուն՝ որոնք կեանքը ա՛յնքան աժան կը ծախէին երբեմն,

միրգի ու շաքարի մէջ պարուրած զայն: Եւ երբ անոնցմէ մէկուն մտաւորութեան ձայնը լսէ, իր էութեամբը անսօրաբարկելի՝ լընգութենէն թռչուն կ'ըլլայ, կը մայէ, կը կայտուէ, աշխարհի ամէնէն լաւագոյն ու մեծարժէք առարկաները կը գնէ՝ միմրայն անոր տալու համար՝ որ այդ բանը խոտապաւ իրեն, լուսինը վար կ'առնէ իր ձեռքով և ծառերուն դազաթն ի վեր կը մաղլցի անհամբեր, անզուսպ: Տղու դիւրահաճ երանութիւններ են տոնք, որոնց համար ամէնքս ալ մեր շրջանները ունեցած ենք, առաւել կամ նուազ տարբերութեամբ մը ժամանակի:

Վերջապէս օրեր առաջ ծրագրուած բնութեան վայելքներուն յատկացուած այդ օրը կը համի մեր յիշած թողին ուսանողութեան համար:

Մտածեցէ՛ք անգամ մը թէ ի՞նչ խայտալից իրարանցում, ի՞նչ կանխամտած խաղի յատակադիծեր, ի՞նչ եռանդուն լաւատեսութիւններ կաղմուելիք պարերուն վրայ, ի՞նչ երազներ այդ գրասեղանի քրտնցնող չոր վայտերէն զերծ՝ մարմանդներու տարածուն պորտերուն վրայ սահելիք զուարթ ժամերուն համար, որուն արդէն վայրկեաններուն թիւը կը սիսին հաչուել. ի՞նչ հրճուեցնող պատկերներ, և ի՞նչ կեանքոտ ու լուսաշող խէտլ, բացուած՝ զըզրոցականի միօրինակ օրուան վրայ, որուն համար բարախուն բարախուն իրենց կուրծքերը՝ խժայուցիչ խօսուքուտուքով մը կը լեցնեն սրահը:

Կարդաղբութիւն, կանոնապահութիւն, քիչ մը սաստ, հրամաններ, ձեւակերպութիւն, նորէն հրամաններ, և վերջնական քանի մը պատուէրներ օրուան ընթացքին համար, կ'ամբողջացնեն ուսուցչաց կամ դաստիարակներու պայմանադրական պարտիքը, քաղ առնելէ առաջ:

Բայց վերջին ակնարկ մը կայ դեռ պտտցնելիք անոնց ամբողջութեանը վրայ, երբ կարգով կեցած են:

Ա՛հ, շիտթութիւն. ուսուցիչներէն մէկը գիւտ մը ըրած է:

— Դուն դո՛ւրս ելիր կարգէն...

— Բան մը չըրի ևս...

— Դո՛ւրս ելիր, կ'ըսեմ...

— Բանց...

— Դո՛ւրս ելիր, դուն գլխարկ չունիս:»

Հասկցուեցաւ կարծեմ թէ ինչիւրը ազքատիկի մը չուրջը կը դառնար, որ իր ուսուցչին կոպտութեամբը վիրաւոր, և վիրաւոր արդէն իր կեանքէն՝ մեղմիւ իր ևս-դարձը կ'ընէ՝ զլիսահակ ու արիւնայտ:

Շառագունած երեաները՝ հողեկան նուաստութիւն մը չեն

կրնար պարիակել իրենց թարժ վերնամաշկերուն ներքեւ, սրտի ու մտքի իրերահակ սեղմութիւններ ղինքը կ'անասնացնեն. փոքրիկ դանկը կը տառապի խոր ու ջախջախիչ տպաւորութեան տակ : Վայրկենական թեւադուրութիւններ կը կրեն իր զգայարանքները . այնքան այլայլմէ կզած , աչքերը գոյած չի հեռու իր ան դիժին ուրուն վրայէն սլոտի անցնի երջանիկներու կարաւանը՝ որ կերթայ իր ինդուութեան ուխտի սօնը նուիրագործելու բացօդեայ դաշտ-բիքներու մորչութեան վրայ , բիլ կթերով մը օրորուն : Առաւել քան ոչ երբեք աչքին առջեւ կը պարզուի ընկերային այն վիճատիպ անշրպետը՝ որ ղինք կ'ակօսացնէ ուրիշներուն ապով՝ զբժբէթանայու , սննքալու հպարտ վայելքը . և թերեւս անէծքներ ալ կը կարգայ իր խեղճ ծնողքին՝ որ ղինքը չքաւոր ծներ է . և կամ իմաստուն է կթէ աւելի , իր լքուած էութիւնը կը դարձնէ անոնց վիճակակից բազուկներուն մէջ , կը նետուի հոն լացով պոթկալու և ըսելու համար . «Այսօր ես ձերն եմ , վիճակակից ձեզի , բախտազուրկ ընկերներէս . . . »

Իայց խեղճ պղտիկ ուսանողին համար վազն ալ կայ դեռ : Հետեւեալ օրը երբ իր պտոյտէ յոգնած ընկերներուն կարկամած բազուկները պիտի ըմբոստանան դրիչ ու տետրակ բռնելու ծանրութեան դէմ , ինք , անոնց քովիկը , մարմնով թէպէտ հանդարտ , այլ միտքով ու հողիով տանջուած , հիւանդ , զգացման գալարութիւններուն տակ չպիտի յանդգնի անոնց երեսը նայելու , կամ իր ուսուցչին սաստիկ չպիտի կրնայ պատասխանել իր ընկերներուն պէս . «Գիշերը յոգնած եի , չիրցայ ընդօրինակութիւնս ընեչ» . այլ անսիկա , չըսելու համար «Օրն ի բուն տառապելուս համար ուժացայ պարտականութիւններէս» , ամօթի պերճախօս լուրթեան մէջ պիտի խորասուզի նորէն , իրեն չեշտուած նուաստութեան դիտակցութիւնը չարձագանդելու համար դոնէ :

Երանի թէ սակայն , միայն այդ վազուրնով վերջանար դժբախտ ուսանողին վիշտը : Ապագայ մը ունի ան դեռ , որուն ամէն մէկ օղակներուն մէջ այդ տպաւորութեան դրոշմը պիտի գտնէ . դրոշմ , որ դուցէ անոր նկարագրին վրայ վճռական վաւերացում մըն ալ յառաջ բերէ :

Թերթերը առաջին անգամը չէ որ սասնկ իրողութիւններու արձագանգը կ'ըլլան , պարտաւնները նոր չեն որ կը տեղան սասնկներուն , անդապ սիրտերուն , ու մարդկային փափկազգած գոյացութիւնները նուազ չէ որ կը հեռապնդեն ատոնց քարսրտութիւնները :

Ինչ հոգի , Աստուած իմ , մէկ պլնարիկով հիմնայատակ ընել այն սպանիական անմեղ զգեսակը , և անդին քչել անցընել անոր

աչքերուն առջևէն մնացեալներուն երջանիկ խումբը, որոնք գլխարկ ունին :

Եւ եթէ սիրտ չունէր, խեղճ ալ չունէր այդ անզգայ հերոսը որ փոխանակ զայն դասալիք ընելու, միջոց մը ընծեռէր անոր կարելիութեան : Աւելի ազէ՛հ ունի՛մ ես գլխաբաց հեռուցնել զայն խումբին, չգոչիլ անոր երազներուն, քան թէ բարբարոսութիւնը ունենալ պօռալու անոր երեսն ի վեր :

«Ի՞նչն դո՛ւրս ելիր կարգէն, որովհետեւ գլխարկ չունիս :»

ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱՌԻ



ՍԳԱԻՈՐ ԿԻՆԸ



(ՄԱՐՄԱՐԱՅԻ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԷՍ)

ՏԿՆ. ՀԵՐԱՆՈՅՇ Ա. ՍՕՄՈՒՆՃԵԱՆԻՆ

Փայլուն առաւօտ մըն էր Փետրուարի : Արեւը, ձմեռուան անշիւղ անարիւն արեւ մը, արդէն բուսական բարձրացած հորիզոնին վրայ, դառնագին ճիգեր կ'ընէր դարնանային կեղծ շպարով մը զօժելու բնութիւնը : Շողկնաւը նոր բաժնուած էր քարափէն : Չիւնաչունչ հով մը, հիւսիսէն փչող, եւրոպական անուշաթիւն մը կը բերէր մեղի, իսկ Մարմարօն, փայլուն կապոյտ մը փուած մեր առջեւ, ժպտի ծալքեր ունէր այտերուն վրայ : Բլրակներու կապոյտ բազուկներ, զիկզակ գաղաթներու հեայքովը շպարուած, ծովեղերքի ի վեր կը տարածուէին Մարմարայի բնագեղ տեսարանները շրջանակելով :

Անյազարբար կը դիտէի Մուտանիան, որ հիմա նոր հարսի մը պէս նազելախայլ, դեղեցկութեան մոգական հմայքովը լեցուն էր : Յաւազին տղաւորութիւններու տակ ճնշուած էի, ու բնութիւնը գողցես սուղի հրաւէր կը կարդար ինձի : Արագ կը պտտէի շոգեւնաւին մէջ, ցուրտը ա՛լ կորնցուցած էր ինձի համար իր զօրութիւնը, ու արեւին ճառագայթները նիզակներու պէս կեղրոնացած էին վրաս : Քաղցրագոյն յիշատակներ իրենց սողանցումը կ'ընէին հիմա, ու չօգնուաւ քանի կը մօտենար Պոլսոյ, ա՛յնչտի աւելի կ'արժարժուէր սրտիս մէջ կարօտը այն հմայքոտ վայրերուն, ուրկէ անցած էի դեռ քանի մը ամիսներ առաջ, անուշ տղաւորութիւն մը տանելով հետս :

Իմ այս խոհուն վայրկեաններուս մէջ, ինչ որ զբաւած էր ուշադրութիւնս առջի բոպէին, սգաւոր մօր մը կենդանի պատկերն էր: Մուտանիայէն նստած էր շոգենաւ վեց եօթը տարուան մանջուկին հետ, որ որբ մը ըլլալ կը թուէր: Շատ անդամներ հանդիպած էի սեւ հագած մայրերու, մանկամարդ տարիքնուն մէջ այրիացած այդ թշուառներուն, որոնց համար կեանքը բեռ մըն է, ու ապրիլը պարտականութիւն մը, վայելքէ աւելի: Հազարաւոր որբուկներ տեսած եմ, «վիզը ծուռ» մնացած այդ բախտէն անմառանգներուն, որոնք դիտակից թէ անգիտակից իրենց սեւ ճակատագրին, անհրապոյր ու զրկուած կեանք մը կը հոյովեն, մատաղ հասակնուն մէջ ենթարկուած անանկ սաստապահներու, որոնց մէջ պիտի սոսկար նոյնիսկ փորձառու և լայնախոտ երիտասարդ մը: Ախ, եթէ կարենայինք անգամ մը դիտել մեր շուրջը, եթէ դաղտնիք մը չունենար մեզի համար այն վշտաչարչար կեանքը, որ կ'ապրուի յարկի մը տակ, ուրկէ շատոնց թաւած է աշխատանքէ դարձող երիտասարդ հայրիկին գոհունակ երգերը, յարկի մը տակ, ուր ծագկատի մայր մը անլուր դրկանքներով ու թշուառութիւններով շրջապատուած կ'ապրի ապրեցնելու համար իր գտակը, կը տառապի շտառապեցնելու համար իր հոգեհատորը, իր կեանքին ու ապրելուն միակ պատճառը:

Սեւ հագած էր ամբողջովին, տառապանքը իր դրոշմը դրած էր անոր գեղանի դիմագծութեանը վրայ: Հարուածին ծանրութիւնը, որուն յայտարար նշանները չէին պակսեր իր վրայ, ենթադրել կուտային ինծի թէ դեռ շատ թարմ ըլլալու էր իր սուգը: Կը մտածէի թէ իր ամուսնոյն մահէն վերջ թերեւս ալ յոյս մը չունենալով կանգնելու իր քայքայուած բունիկը, կամ չգիմանալով ապրիլ անանկ միջավայրի մը մէջ որ իր ամուսնոյն և անոր հետ ապրած երջանկագոյն կեանքին յիշատակներովը լեցուն էր, կը լքէր ամուսնական յարկը հայրենի տանը մէջ մեղմելու համար իր ամուսնոյն նուիրական յիշատակին տպաւորութիւնը...

Իսկ չարածձի մանչուկը, անգիտակ նշանակութեանը այն սեւ հագուստներուն որոնցմով ծեփուած էր սուքէն մինչեւ գլուխը, անվերջ հարցումներու շարքով մը կը կախուէր մօրը վիզէն.

— Մայրիկ, ինչո՞ւ ամէն օր սեւ լաթեր կը հագցնես կոր, առաջ չէինք հագներ: Հիմա դո՞ւն ալ սեւ լաթեր կը հագնիս կոր:

— Հիմա մօտան այնպէս է, սեւ կը հագնին...

— Հապա անոնք, սա կիները սեւ հագած չեն մեզի պէս հա՞, մայրիկ...

— ...

Վշտագին մարմնքումով մը կը պտտասխանէր այդ խելացի բզէզին, որուն հարցումները կարծես կրակը արծարծող փքոցի մը կը նմանէին:

Հակառակ հետաքրքրութեանս չկրցայ խմանալ այդ կնոջ պատմութիւնը, ու մութի մէջ մնաց, ինծի համար, այդ սեւ կողքով զրքին էջերը: Շոգենաւր Պոլիս հասաւ, ու քարախին վրայ բաժնուեցանք: Գնաց խառնուեցաւ մեծ մայրաքաղաքին եււուզեւին մէջ, իմ հետախուզող նայուածքներուս տակ:

Տարաբա՛ղզ տղայ, մտածեցի, երջանիկ մանկութիւնդ սե վարագոյր մը քաշած է աչքերուդ առջեւ, ապրէ՛ այդպէս, անգլիտակից քեզ չըջատատող սեւ ճակատագրին, սակայն աւա՛ղ, քանի մը տարիներ վերջ, երբ ինքնաճանաչութիւնը բանայ մտքիդ առջեւ լայն հորիզոններ, երբ դատելու կարողութիւնը զօրանայ մէջդ, պիտի զգաս՝ այն ստան մերկ իրողութիւնը, պիտի զգաս սրտիդ մէջ խորունկ վէրքը իր բովանդակ կոտորանքով, ու պիտի գալարուի հոգիդ հայր չունենալու աղէխարջ գիտակցութեամբդ: Ապրէ՛ հիմա անգլխակ մանկութիւնդ . . . :

Տրապիզոն

ԱՐՄԻՆԻ: ՃԻԻՀԵՐՇԱՆ

ԿԱՐԸ Ի ԲՐ ԴԱՍ

Կար ու ձեւի դործնականութեան արուած կարեւորութիւնը ա՛նաս է մեր մէջ. ամէնէն աւելի ձեռնհաս կարծուածները տակաւին չեն կրցած ընթանել ազջկանց դաստիարակութեան ամէնէն կենսական և ամէնէն անհրաժեշտը այս մասը, և աւելի մակերեւութային դաստիարակութեան մը և թկթեւ ուսուցման մը տուած խարուսիկ ջնարակովը կը բաւականանան:

Ասկէ երեք չորս ամիսներ առաջ կար ու ձեւի ուսուցման մէջ բարեփոխման մը պէտքը մասնանշած էի նոյն այս էջերուն մէջ⁽¹⁾, ուր մշտնաւորապէս ծանրացած էի կարի ուսուցման և նախնական վարժարաններու ծրագրին մէջ ներմուծեան պէտքին վրայ: Այն ստան մեր ամէնէն բանգէտ կարծուած կիներէն մէկը, սրուն կըրթական խնդիրներու վրայ ունեցած ձեռնհասութեանը ուրիշներ կը վկայեն, ծիծաղեցաւ կարը իբր դաս՝ ազջկանց նոյն իսկ փոքր հասակէն աւանդուելու գաղափարին վրայ, աւարկելով թէ կարը՝ այնքան միօրինակ և այնքան պարզ բան մըն է որ կարելի է քանի մը օրուան մէջ սորվել և ասոր համար տարիներով դասաւանդութիւն անտեղի և աւելորդ է, մանաւանդ թէ մէկ տարիէն

(1) Ծաղիկ թիւ 19. (12 Յունուար 1906):

միւսը կարելի չէ եղեր նորութիւն մը մտցնել կարի դասին մէջ :
Անշուշտ դադարաւ մըն է այս ալ :

Հիմայ որ Ուսումն. Խորհուրդը իր կրթական ծրագիրը կազմելու վրայ է, կը յուսամ որ պղտիկ ծառայութիւն մը մատուցած կրնանք ըլլալ այդ ծրագրին, պարզելով հոս կարի զանազան աստիճանաւոր բաժանումները :

Կրթական ծրագրին այժմէութիւնը առիթ մը եղաւ ինձ վերջտին դառնալու այս հարցին չուրջը և քիչ մը աւելի մանրամասնելու զայն, ցոյց տալով թէ կարը՝ — աղջիկներու ամէնէն կարեւոր ուսումը — այնքան սահմանափակ բան մը չէ, այնքան սնձուկ նիւթ մը չէ, և կրնայ նիւթ հայթայթել առ նուազն երեք անբողջ քարիներու ուսուցման մը :

ԿՍՐԵԼԸ իր լայն սահմանով իր մէջ կը պարփակէ բոլոր այն աշխատութիւնները որոնք կ'ըլլան ասեղով :

Գալով իր նպատակին միայն նեղ ըմբռնումով՝ կարելու գործողութիւնը երեք գլխաւոր նպատակ ունի, որոնք կրնանք զըլխաւոր զբաղումները և առնչին էական պէտքերը կը կազմին և ընտանիքին հանգստաւէտութեան, երջանկութեան և նիւթական բարեօրումին կը նպաստեն :

Այդ երեք նպատակներն են .

1. Կերպաները հագուստի վերածել (confectionner)

2. Կարկառել (նորոգել) (raccommoder)

3. Զարգարել (ornier)

Եւ այս երեք գլխաւոր նպատակներուն համեմատ համար անխորտի միեւնոյն կարը չէ որ կը կիրարկուի : Նոյն իսկ միեւնոյն հագուստին զանազան մասերը զանազան տեսակ կարերով պէտք է որ կցուին իրարու : Իւրաքանչիւրը առանձին առանձին ուսուցուելով փոքր աղջկանց՝ կարծեմ թէ բաւական ընդարձակ ծրագիր մը պիտի կարելի ըլլայ կազմել մեր թաղային վարժարաններուն, և պէտք է համոզուիլ թէ ձեւագիտութեան ուսուցումը մեռեալ դաս մնալու գատապարտուած է սրչափ ասին որ ձեւելէ առաջ աղջիկները չեն սորված զարհաշ (étude d'aiguille) բնել և ձեւք բերել անհրաժեշտ վարժութիւնը լաւ կերպով կարելու : Եւրոպայի մէջ կարելու սորուած կարեւորութիւնը և անոր զանազան ձեւերով կիրառումին այնքան մեծ նշանակութիւն տրուած է որ ներքին հագուստներու՝ մասնաւորապէս ձերմակեղէնները կարելու դարձը զատ կ'ուսուցուի և արտաքին զգեստներ կարելը՝ զատ :

Բերայի Արուեստանոցը, օրինակի համար, որմէ ելլողները կրնան միայն ըլլալ անեմակեղէն կարողներ (lingère)⁽¹⁾, սակայն

(1) Արանսացին lingère բառը կը կազմէ linge բառէն որ սովորական և ասորիայ կերպան է ձերմակեղէն կարողներու ձեւքին մէջ :

հոս չի սահմանակուիր կարելու գործը. մետաքսեղէն, բրդեղէն և բամբակեղէն կերպաններ կարելու գործողութիւնը եւս կայ որ աւելի կարեւոր և աւելի դժուար գործ մըն է և կը կազմէ դերձակութեան աշխատութեանց մասը, որուն վրայ քիչ շատ ամէն սան տիկնոջ գազափար մը ունենալը սահմանափակ է :

Ճերմակեղէնի և արտաքին զգեստներու կարերը իրենց ստորաբաժաններուն մէջ որչափ որ իրարմէ նշանակելի տարբերութիւններ ունին, քանի մը կէտերու մէջ միեւնոյն հիմը ունին և աւելի լաւ է և մեր թաղային վարժարաններու կարճ շըրջանին համար աւելի նպատակայարմար, աւանց իրարմէ զատելու տեսակները — Եւրոպա արդէն մասնաւոր հաստատութեանց համար միայն կ'ընէ նոյն բանը — ի մի ամփոփուած եւ մին միւսին իբր յաջորդական մասը՝ աւանդել աղջկանց :

Կարելու բոլոր մանրամասնութիւնները ամփոփելով պիտի ունենանք ամբողջութեւն մը որ միայն կարելի պիտի ըլլայ երկու որոշ բաժանում նշմարել .

Ա. Գործածական ասեղներ (points usuels)

Բ. Զարդասեղներ (points d'ornement)

* * *

Գործածական ասեղները՝ որոնք ամէնէն աւելի սուօրեայ պէտքերու կը համապատասխանեն, իրենց կարգին ունին շատ մը ստորաբաժանումներ որոնց հարեւանցի թաւածը ընել թերեւս աւելորդ չըլլայ, ցոյց տալու համար թէ կարը շատ սահմանափակ ուսում մը չէ :

Այդ ասեղներուն ամէնէն աւելի գործածականն է շուլլալը (point devant կամ glissé) որ կը ծառայէ գլխաւորաբար միայնակու կերպասի երկու կտորները իրարու, չինելու ճերմակեղէններու պզտիկ ծալքերը : Դերձակութեան մէջ շուլլալը ամէնէն աւելի կը գործածուի և ամէնէն աւելի քիչ ժամանակի մէջ ամէնէն աւելի կար արտադրելու առաւելութիւնը ունի :

Զարքաչի վարպետութեան տեսակէտով մեծ վարժութեան կը կարօտի ասեղը մէկ անգամէն մանր միջոցներով հատիկ հատիկ եւ միօրինակ չափով շատ ու շուտ սահեցնելը :

Շուլլալէն յետոյ ամէնէն գործածական ասեղներէն մէկն է խծիպը (point d'ourlet) որ ուրիշ բան չէ եթէ ոչ շուլլալին առ շեղ (en biais) ձեւովը : Այս կարին գլխաւոր դերն է եզերել այն կերպանները՝ որոնք աւանց խծիպի պիտի գզգզէին :

Թեյտֆը (թեկեշ, ռամփօրէն) երկու ստորաբաժանումներ ունի : Ինչ որ մենք սովորաբար այս անուամբ կը ձանչնանք, Գրան-

սայիք երկուքի կը բաժնեն: Point arrière կը կոչեն անինամ քեչոսք մը և point de piqûre այն յստակ, խիտ նուրը և խիտ կանոնաւոր թելոտքը, որ մասնաւորապէս ճերմակեղէններու վրայ գործածուած կարերուն ամէնէն մաքուրը և նուրբն է և կը գործածուի շապիկներու առաջամասին, թիւերուն և օձիքներու եզերքներուն:

Կարերու այս ստորաբաժանման մէջ բաւական նշանակելին և վարժութեան կարօտ մէկ մաս մը կը ներկայացնէ քեչոսքը (կ'ըսուի նաև ոչորակար Փր. point de surjet տճ. յիւրիւրմէ հօրմէ) որ կերպասին կրկնածակ եզերքները կամ բուն բաւովը թափկոնուաները (lisière) իրարու կը միացնէ ճարտարութեամբ մը:

Վերոյիշեալ կարերուն երկու ստորաբաժանումներէն կամ երկու առ երկու միացումներէն կը կազմուի միջախձիպը (couture rabattue) և շուրջալ խձիպը (կրկնակար = couture double), որոնց վրայ ծանրանալու հարկ չեմ տեսներ, բայց ամէն պարագայի մէջ անժխտելի է որ անոնք ալ իրենց կարգին վարժութեան կը կարօտին:

Մինչև հիմայ ներկայացող կարերը գրեթէ ամբողջութեամբ կը ծառայէին կերպանները իրարու կցելու:

Կան նաև երեք գլխաւոր տեսակներ որոնք հագուստին կազմութեան մէջ օժանդակ դեր մը կը կատարեն և որոնք անհրաժեշտ են, առանց սակայն կցելու դեր կատարելու:

Առաջինն է անոնց անկարուորդի(1) կարը (point de chasson) (խրիսթօ քեկեղի) որ կը գործածուի իր դարձ ստուեակէ հագուստներու և երախայական տարազներու վրայ: Երկրորդն է շաւքակի կարը (point de boutonnière) որ երկու տեսակ կ'ըլլան և իրենց համար առանձին առանձին գործածութիւն ունին: Ճերմակեղէններուն մէջ լամբակը կ'ունենայ իր երկու ծայրերը մէյ մէկ հանգոյց, մինչ զերձակութեան մէջ կը վերջանայ միակ հանգոյցով մը որ քիչ մը աւելի լայն ձգուած կ'ըլլայ պարփակելու համար իր մէջը կոճակին վերջամասը:

Իսկ զալով երրորդին անիկա է հիկոււնը (point de reprise կամ raccomodage = նորոգութիւն) (հօրմէ) որով կը լրացնեն արկածով պլտիկ մը պատուած կերպասի մը պակած թելերը: Հինուամի բազմաթիւ տեսակներ կան կերպասի հիւսուածին տեսակէտովը: Այսպէս կրնայ ըլլալ անիկա ու շեղ, ոտաթնակեալ կամ դամասկեան կտաւի պէս հիւսուած և ցանցկենածու: Վերջինը ամէնէն աւելի գործածուած է հագուստներու մէջ:

(1) Կօչիկի կապերուն նմանութենէն առնուած է այս անունը:

Առանց այս կարերը կատարելապէս գիտնալու հազուադէպին կազմաւորումը կարելի չէ ինչպէս կը տեսնուի: Այս անհրաժեշտ և էական կարերու դասակարգին վրայ կրնայ աւելցուիլ նաև ոչ անհրաժեշտ և իրր զարդ գործածուած կարերը:

Ճերմակեղէններու կը գործածուի (point de marque) (մառֆայի ասեղ) զիւրեր և թիւեր զնելու համար կտաւին վրայ գունաւոր թելով:

Իսկ արտաքին հազուատներու մէջ գործածուած զարդասեղները (point d'ornement) չեն կազմեր մասը իսկապէս կարելու արուեստին, բայց անոր կը լուծորդուին լրացնելու համար արուեստը: Հոս անուղղակի կերպով կարի և ձեռագործի դասը իրարու կը մերձենայ և իրարու կը լծորդուի:

Դպրոցներու մէջ լատագոյն ձեւը պիտի ըլլար կարի դասը ձեռագործի դասին նախնական մասը կամ տարրական դասը/թացքը համարել և զարդասեղները վերապահել յաջորդ կարգերուն: Զարդասեղներուն հիմն է գրեթէ վերս կարը (point de chaînette, տճ. գինճիւր քեյեղ), որ [սխտ պարզ է: Փշակարը (point d'épine տճ. չալքքեյեղի) անկարողոյրի կարին (խրխքո քեյեղի) և վերս կարին մէկ բաղադրութիւնը և իտանուրդն է:

Զարդասեղներու աւելի ճոխերը և աւելի կատարելագործեալները մասը կը կազմեն ասեղնանկարին (broderie): Անիկա կարի մասը չի կաղմեր, այլ մէկ երկրորդական լրացուցիչն է անոր հետեւաբար կ'արժէ որ իրր անջատ ձևով մը և դատ արուեստ մը դաւանանք անոր վրայ ուրիշ անգամ մը: Ասոնցմէ միայն բացառութիւն կրնայ կազմել դրասանգը (feston) որ շատ կը գործածուի ձերմակեղէնի կարերու մէջ:

* * *

Այս բաժանումներով և մանրամասնութիւններով հանդերձ տակաւին կարի դասը աւարտած չի կրնար ըլլալ: Վարժարանի մէջ ուսանողուհիները պէտք է սորվին նաև կարի մեքենայ գործածել:

Հազիւ հարիւր տարուան այս գիւտը յեղաշրջած է կարելու գործը և աճագին համեմատութեամբ զիւրացուցած զայն:

Արագութիւնը և շատ արտադրութիւնը կարեւոր օժանդակ մը գարձուցած է այսօր կտրի մեքենան և անոր գործածութիւնը գիտնալ շատ կարեւոր է: Մանուանդ թէ արդի մեքենաները կարող են այնքան զանազան կարեր և ստեղներ բանիլ մարդկային ձեռքերուն հաստար ճարտարութեամբ և աւելին ըլլալով աւելի

կանոնաւոր եւ համաչափ՝ որ կ'արժէ որ աղջիկները կատարեալ՝
պէս դիտնան զայն գործածել ամէն կերպով։⁽¹⁾

Այս տեսակէտով քանի մը վարժարաններու վերջերս նուիր-
ուած կարի մեքենաներ իրենց օգտակարութիւնը կրնան ունենալ,
բայց միայն մեքենան գործածել գիտնալով ամէն բան չի վերջա-
նար, պէտք է գիտնալ միշտ անհրաժեշտաբար կարեչ ձեռներով:
Ձեռքերն են որ պիտի զօղեն և պիտի կցեն իրարու պատշաճօրէն
արուեստը և կնոջ ճաշակը: Հոն կը կայանայ ճարտարութիւնը,
վասն զի երկու երեք կերպասի կտորներ զիպուածով իրարու քով
դալով չեն կրնար անթերի հագուստ մը յառաջ բերել: Կարելու
ճարտարութիւնն է որ հագուստը անթերի կ'ընէ ասոր համար նոյն
խոկ թերակարը (կլինթին) իր մասնաւոր նշանակութիւնը և կարե-
ւորութիւնը ունի: Այսպէս հագուստին զանազան մասերը իրարու
կցելու համար, յօդաւորման կէտերը կէտ առ կէտ իրարու պատ-
շաճեցնելը մասնաւոր ճարտարութիւն մըն է և որ կարելու գոր-
ծողութեան հիմը և խարխիւը կը կազմէ:

Անա թէ ի'նչպէս կարելը ուսում մըն է և արժանի ամէն
կերպով դասաւանդութեան մը նիւթ ընելու:

ՄԵԼԻՆԷ ԽՆԴՈՒՆԻ

(1) Ինչպէս յարգելի յօդուածագրուհին՝ կը շեշտէ, իրօք արդի
մեքենաները կարող են գեղարուեստական հրաշալիքներ գործել:
Սինկէր մեքենաներու արտագրութիւնները մօտէն տեսնողները կըր-
ցան դազափար մը առնել թէ մեքենան ի'նչ նորութիւններով յա-
ջողած է երեւան բերել ո և է նկար և թէ հետեւաբար ո'րքան
անհրաժեշտ է աղջկան մը համար գիտնալ կարի և ձեռագործի
մեքենաներու գործածութիւնը: Ծ. Խ.

ՅՐԱՆՍԵՐԷՆԻ ԴԱՍԵՐ ԴԻԻՐԱՄԱՏՁԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

Յրանսերէնի հմուտ անձ մը տրամադրելի ժամեր ունի ֆրան-
սերէնի դասեր աւանդելու ամէն անոնց որոնք կը փախագին կարճ
ժամանակի մէջ սորվիլ ֆրանսերէնի պէս կարեւոր ու տիեզերական
լեզու մը: Պայմանները խիստ գիւրամատչելի են և դասախօսու-
թեան եղանակը՝ շատ դիւրին: Դիմել «Սրեւելք» լրագրի խմբագ-
րատունը:

Ա Ն Ո Ւ Ս Կ Ի Ն Ե Ր Ը

Երեւութային մաքրամոլութեամբ մնած մարդիկ աններելի սխալ մը կը դործեն երբ «իրը փորձուած և ընդունուած ճշմարտութիւն» ծուռ դադարներ կը ստուգանեն դաւառի կանացի սեւին մասին :

Մեր մտքին մէջ արմատացած կանխակալ կարծիքներէն մերկանալով, երբ ուղենք իրողութիւնը տեսնել ջանալ, իսկոյն իրական արժանիքներու անսահմանութիւն մը երեւան պիտի գայ, կնոջական տիպարներու ընտիր շարք մը, որ երբեք իր արժէքը կորսնցնելէ չպիտի դադրի :

Ամէն բան ճշգիւ քննելու ճշմարտութիւնը պիտի զգուշացնէ զմեզ, սխալ ենթադրութիւններ ընելէ ու անխնայ հարուածներ տալէ դաւառի կիներուն որոնք իրենց զգացումները բացատրելու կարողութենէն զուրկ մտաւորացէս, լուսութեան մէջ կը կարծեն գտնել իրենց անուս մտքերուն միտիթարութիւնը :

Լուրջ ու խորազննին դիտողութիւն մը անմիջապէս գոհացուցիչ գաղտնար մը կազմել պիտի տայ սակայն դաւառացի կնոջ վրայ, երբ աչքի առջեւ ունենանք անոր արուած կրթութիւնն ու մեր պահանջածը. — Արդա՞ր է պահանջել բան մը զոր չենք տուած անոր :

Սոսկական սգիտութեան ու այրերու քմայքներուն տակ ճշնշուած՝ ճախին քրտինքը յաճախ անձկութիւններու մրուրին խառնուելով, անհամարձակ միտումներով է որ կը խմորուի անոր բարոյական ու Ֆիզիքական էութիւնը, եւ սակայն իր չզարդացած վիճակին մէջ իսկ բարոյական վեհութեանց օրինակներ ունի իր ծոցին մէջ լուրջ հոգեբան զննողին առջեւ, որուն բնածին ազնուութեան, կատարեալ համակերպութեան հիացումով կը համակուիս :

Գաւառացի կինը լաւագոյն կերպով ուսումնասիրելու համար պէտք է անպատճառ ականատես ըլլալ անոր ըրած ընտանեկան ներքին զոհողութիւններուն իր օճախին սիրոյն համար, որոնք գրեթէ միշտ խարխուղ պատերէն անդին ս և է արձագանդ չեն գտներ :

Ու որքան ալ լաւատես ըլլալ փորձուէինք, սա ստոյգ է որ կինը հակառակ իր ունեցած կարգ մը ինքնատուութեանց, կ'ապրի նախապաշարումներու մէջ :

Մտաւորական զատարարութեան մասին ոչ մէկ գիտակցութիւն կը լուսաւորէ իր միտքը, և ամբողջական զատապարտուած է

այս տեսակէտով, իր խառնուածքին, ներքին բնաւորութեան համաձայն դաստիարակութիւն մը չընդունելուն հետեւանքով :

Կեղծ դեռչաւորութիւնը, դաւաւացի այրերու բիրտ վերաբերումը իրենց կնոջ հանդէպ, ու անոնց մէջ պահանջած անասնական (ու գիտակցական) համակերպութիւնը պատճառ եղած են, անոր կատարեալ յետամնացութեան :

Կարողի նկարագիրներու ի՛նչ հրաշալիքներ պիտի պատրաստէր ան, չըջապատուած բնութեան դժայլելի գեղեցկութիւններով, երբ դարերէ ի վեր իր մէջ նիրհող դաստիարակութեան զարթնումովը իր սերունդը յաւերժացնող զաւկին մէջ բեղմնաւորէր մտաւորական գեղեցիկ կարողութիւններ, որոնց արդիւնաւորութիւնը քաղաքակրթութեան ծնունդ տուած է :

Մարդ իր նմանները կատարելապէս կրթելու ջանքին մէջ մշայն իրապէս կ'ապրի, բայց այդ ջանքին տրուած սխալ ուղղութիւնը հակառակ արդիւնք կուտայ և մեծապէս կը վնասէ մարդկութեան ու զայն կ'ապրեցնէ նախնական դարերու կեանքով :

Եթէ երբեք դաւաններու մէջ թափուած կրթական ջանքերը ուղղակի դաւաւացի կնոջ համար օգտակար կերպով ի դուրս դրուէին, մինչև հիմա աւելի յաջող և զարգացած սերունդ մը պիտի ունենայինք, անհունապէս զարգացած և տիպար ու օրինակելի մայր ըլլալու ձգտումներով սողորուած :

Բարոյական այն թերութիւններուն՝ զորս ունի այսօր դաւաւացին, պատասխանատուն՝ կինը չէ ուղղակի, այլ այրը որ ընդհանրապէս զանի նկատած է իր անարկայ և իբր նմաններ արտադրելու բնագրական հետապնդում ունեցող միայն :

Երբ աչքի աւջու բերենք, իր դաւակներուն, ընտանեկան յարկին սիրոյն համար դաւաւացի կնոջ ֆիզիքական աշխատութիւնները, հլու համբերութիւնը, հոգեկան արիութիւնը և իր բարեմասնութիւններուն ու տկարութեան մէջ քննութեան բովէ մը անցնենք զայն, տեսակ մը ճշմարիտ կարեկցութիւն պիտի զգանք :

Պաւաւացի կինը ուսումնասիրելու համար եղած բարեացակամ հետապնդումները լաւ դազափար մը կազմել պիտի տան իրեն մասին, թէև կեղծիքէ անբաժան եզոզ կարգ մը թերութիւններէ զուրկ չէ :

Պաւաւացի կնոջ ա մէնէն նշանակելի յատկանիշն է համակերպութիւնը, նոյն իսկ իր անձին տուժումովը : Զինքը բարձրացնող, իրեն կնոջ վայել գիրքը տուող միակ դուրծիք մը, զոր ունինք մեր ձեռքը, դաստիարակութիւնն է, այն դաստիարակութիւնը որ սակայն աւանց նկատումի և խորունկ գիտակցութեամբ կը տրուի :

Անհանգուրծելի է երբ անոր հոգին պղտիկցնող, ինքնութիւնը

Ղլատող դատարարակութիւնը կը դիտես, որոնք ոչ միայն խոչընդոտ կը դառնան իր բարձրացման, և ազնուացման, այլ կ'անասնացնեն զինքը :

Իրտակցաբար տրուած դատարարակութիւն մը ո՛րքան զեղևցիկ պիտի ըլլար : Եւ դաւառացի կինը ուսման խորունկ դիտակցութիւնը ունենալով, պիտի թօթափէր իր ուսերուն վրայ ծանրացած լուծը, և պիտի խորհէր թէ այսօրուան քաղաքակիրթ կինը լոկ տանտիկին մը չէ, այլ նաեւ ճշմարիտ կենակից մը իր ամուսնին, զգալով իր մէջ ձայնը ընտանեկան և բարոյական պատաւորութեանց, որոնք զինք ա՛լ աւելի կը մեծցնեն և իր կնոջական անհատականութիւնը կը շեշտեն :

Ամասիա

ԲՐԱԲՈՆ ՀԱՊԵՇԵԱՆ

Ն Ի Ն Ի Ի Ն Օ Ր Ա Գ Ի Ր Ը

Մ Ա Ն Ե Ա Կ Ը

Ըստ Զիֆթի Սարաֆի

Մէկը կարդացեր մէկու մը պատմեր է,
մէկն ալ ուրիշի մը, ուրիշ մըն ալ
մէկու մը, մէկն ալ ինծի պատմեց . . . :

Ուրեմն . . .

Գարնան ազուոր առատ մը Արամ աչքերը շփելով արթնցաբունէն :

Գիշերուան թմրութենէն ազատելու համար, առատ ջուրով լուացուեցաւ, թեթեւ արդուզարդով մը կանոնաւորեց ինքզինքը, ու պատուհանին առջև նստելով՝ առատան խահուէն ապսպրեց :

Երեսունըֆինգէն քառասունի չըջանին մէջ կը գտնուէր : Բարձրահասակ գեղնորակ գոյնով երիտասարդ մըն էր, որուն անարիւն դէմքը աւելի կը շեշտուէր զոյգ մը սև փայլուն աչքերով :

Այդ առտու մտազրազ կերպարանք մը ունէր : Կարծես թէ բնութեան զարթնումը, թաշուններուն ոգևորութիւնը իր մէջ մինչև ցարդ քնացող զգացում մը կ'արթնցնէին :

Իրաւ ալ՝ ամուրիի հաճոյքներէն յափրացած՝ համդարտիկ կեանքին փափաքը կը զգար :

Պատուհանին առջև, սիկաւին վէտվէտող ծուխին մէջէն՝ երկարօրէն խոկաց, յետոյ սուրճը խմեց, և գլխարկը առնելով մեկնեցաւ սուռնէն :

Որոշումը սուսած էր . . . :

* * *

Երեք ամիսէն ամէնէն միամիտ, և էն ազուոր ու հարուստ աղջկան մը՝ Մաքրիկին հետ ամուսնացաւ :

Հարսնիքի աւանդական արարողութիւնները փայլուն ու բուրբեամբ կատարուեցան :

Կնքուած խնամութեան երկու եզրերն ալ չափազանց զո՛հ էին : Վերջապէս բաղձալի ամուսնութիւն մըն էր կատարուածը :

Արամ ամուսնացած օրն իսկ երկար ճամբորդութիւն մը կատարեց հարսին հետ, ու երեք ամիսէն վերադարձան :

Այնքան սիրով էին մէկտեղ, և անանկ համերաշխ՝ որ ամէնէն երջանիկ զոյգը կը նկատուէին :

Ո՛րքան աղջիկներ կ'ուխաէին որ անոնց նմանին . . . եթէ ամուսնանան :

Չորս տարի անցած էր իրենց ամուսնութենէն ի վեր, Արամին սղտիկութեան ընկերը Երուանդ՝ հիմակ մտերիմ բարեկամ, Տիկի-նին ալ մտերիմը եղած էր :

Սէրը նախանձեր էր ընտանեկան այդքան մաքուր յարկէն :

Երուանդ երկարօրէն խնկարկեց Տ. Մաքրիկին, որուն սիրտին տէրը դարձաւ հետզհետէ :

Ու օր մըն ալ իր սիրոյն դերազանց ապացոյցը տալու համար, ամբողջ աղամանդներով հրաշալի մանեակ մը նուիրեց իր բարեկամուհիին :

— Մե՛ղք որ չպիտի կրնամ գործածել ըսաւ Տ. Մաքրիկը յափրջտակութեամբ դիտելէ ետք :

— Ինչո՞ւ, ազուոր չե՞ս դաներ, հարցոյց Երուանդ դիտելով . . .

— Ը՛նդհակառակը . . . : Ո՛րքան բարի ես Երուանդ, սակայն, անանկ թանկագին մանեակ մը . . . դիւրաւ չի խաբուիր ամուսինս . . . :

Երուանդ սրտ մը խորհեցաւ յանկարծ Մաքրիկին դառնալով, բացատրեց թէ միջոց մը գտաւ՝ որուն շնորհիւ, աղատօրէն պիտի կրնար գործածել մանեակը :

— Ես այս մանեակը վրձակահամութեան կը դնեմ ըսաւ, տարածայնելով որ զիրքէ՞ ինկած աղքատ կնոջ մըն է : Ամուսինդ կը համոզեմ որ բաժանորդագրուի և դուն կը շահիս . . . չըլլա՞ր աղուորս . . . :

Այդ պահուն Տ. Մաքրիկին աչքին, Երուանդին ըրած գիտինքով ոչինչ մըն էր Մարքոսի անթել հեռագիրը :

Երուանդ արեւն էր ու երկիրը անոր շուրջը կը դառնար :

* * *

Տառը օրէն վիճակահանութիւնը կատարուելով Արամը շահեցաւ մանեակը :

Երուանդ յաջորդ օրն իսկ Արամին վաճառատունը դնաց չընորհաւորութիւնները ընելու : Այդքան բազումը ըլլալ, լայց ամէն մարդու արուած չէ . . . :

— Օ՛հ . . . Արամ Լֆէնտի շնորհաւորութիւններս, բազդն ալ ասանկ կ'ըլլայ . . . հարիւր հոգիէն ձեզի վիճակեցաւ . . . :

— Իրաւ, երբեք չէի մտածեր որ կրնամ շահիլ պարզապէս բարիք մը ընելու նպատակով գրուեցայ չորս բաժին :

Արդեօք Տիկինը սրքան դո՛հ մնաց կ'աւելցնէ Երուանդ անհամբերութեամբ, այս իրիկուն ձեզի եմ, Տիկինին ալ բազբաւորութիւնը շնորհաւորելու համար . . . :

Ու Երուանդ գլխարկը առնելով կը մեկնէր, հարաւ մտածելով որ, վերջապէս Մարբիկը սլտի կրնար իր նուիրած մանեակը գործածել . . . երբ Արամ, բարեկամաբար թեւը Երուանդին տալով՝ գրասենեակին խորը տարաւ, ուր սա բառերը մրմնջեց անոր ականջէն վար . . .

— Տիկինիս չըլլայ որ ըսես թէ մանեակը շահեր եմ, սրովհետեւ . . . երէկ իրիկուն ֆլուային նուիրեցի զայն . . . :

Ն Ի Ն Ի

ՆՄՈՅՇ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

ՊԵՐԹԱ ԾԱՌՈՒՂԻՒՆ ՄԷՋ

(Ա Ր Ջ Ա Կ Բ Ե Ր Թ Ո Ւ Ա Ն)

ՍԻՐՈՂ ՀԻՒԱՆԴԻՆ ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔԵՐԸ

Ա՛լ վերցուր ասեղն ու թելը, սիրականս, այսօրուան գործս աւարտեցաւ :

Քեզի համար հարսանեկան շքեղ հանդերձ մը ստարատուցի, ըն՛յր իմ անուշակ, անկողնոյն վրայ հանդչեցուր զիս ու ըրովիկս նստէ : Բան մը չունիմ, մի՛ վախնար մի զարհուրիր, թող այտերդ չսովոռնին :

Դէմքդ իմինիս մօտեցուր, շոյել կ'ուզեմ այտերդ սիրուն,

համբուրել՝ դանդաղներդ ոսկեդոյն, աչքերդ որբան սեւ են, չըթներդ որբան կարծիր :

Ձեռքի թեթեւ հպումով մը պիտի չուզէի վիրաւորել քեզ պղտիկս, քեզի ճշմարիտ մայր մը չեղա՞յ, ըսէ՛ ինձ սիրականս, չսիրեցի՞նք զիրար այն օրէն ի վեր մանաւանդ երբ մեր մայրը մահաւորած ձայնով մը ըսաւ. — «Պղտիկս, քրոջդ մայրը եղիր» :

Մայր, մայր, վերին երկինքէն, վկայ եղիր թէ ամեն բան դո՛նցի անոր հետ, Յոյսը որ կեանքին օրհնութիւնն է, Ուրախութիւնը որ կեանքին պսակն է, Սերը որ վիրաւորութեանը ձգեց հողիս, Կեանքն իսկ որ շիջանելու մօտ է :

Մայր իմ, մայր իմ, կը տեսնեմ քեզ լուսաշող. ժպտոց սաւկան կը սառեցնէ զիս, չեմ կրնար խօսիլ... կը հեծեծեմ... կը նուաղիմ :

Ժամ մը, մէկ ժամ մը միայն հեռացեր ինձմէ, քանզի տակաւին երկրային ուրախութեանց վրայ կը խորհիմ, մատիս վրայ դեռ կը զգամ ոսկի մասանիւն, մութին մէջ անոր շիջուը կը նըշմարեմ :

Պղտիկ քոյր իմ սիրական ինչու այդքան սովոյն ես, կը դառանցէի, մի՛ վախնար, տենդը անա՛ թողուց զիս, խորհուրդներս խաղաղեցան : Ըսելիքներ ունիմ քեզի, մօտեցիր, կ'ուզեմ, կ'ուզեմ նեչտիւ համբուրել քեզ իմ սիրական :

Օր մը երբ միտայն դացեր էինք սրափուշ ժողովելու մեղուներուն համար, թուփերուն կտակէն լսեցի ինչ որ դուն և Ռոպրթ կ'ըսէիք, մի՛ գողգողեր... յիշէ՛ այն օրը : Ի՞նչպէս արեւուն ճառագայթները տերեւներուն մէջէն կը մաղուէին, ինչ օր մըն էր այն օրը, բլուրները և ձորերը բերկրութեամբ կը հեռային, ի տես անհուն կապոյտ երկնականարին :

Ուրտապոյտայ դալար ծառուղիին մէջ ինչպէ՛ս թափառեցանք դուն և ես, ծառերուն գաղաթները զիրար կը գրկէին և երբեմն բացուածքի մը մէջէն կապոյտը կ'ընդհարուէր, ինչպէ՛ս կը խօսէինք, թուշուները կարծես մեզ ձայնակցելով մեր դալետար կուտային :

Հաճոյքով աւելուն ա՛յ չիրցայ խօսիլ, քեզ թողով յառաջացայ առանձնութիւն միտուելու, անո՛ւշ խօսերու մէջ կորսուած՝ ձամբէն շեղեցայ, փեկնիքին տակ նստայ որ ծառուղիին եղերքն է, կը լսէի քու գուարթ ձայնդ, կը լսէի և կ'օրհնէի քեզ, ու դողիս մէջ զսոսուած ծաղիկներուն կը ժպտէի, ա՛հ, այդ ձայնը ինչեր պիտի բերէր ինձի :

Ինչ վերջ բառերդ հասկնալի եղան, կը խօսէիր մէկու մը... իմ անուշիկս, ներէ՛ ինձի եթէ լսեցի ինչ որ երբէք պիտի չուզէիր որ լսէի... մի՛ լար, մի՛ գողար...

Ո՛հ, այժմ, լսեցի, Պերթա, քու տուած պատասխանդ, այժմ ;
անորն ալ . թող մտածումներուդ մէջ անազարտ մնայ ան . Ի՞նչ
կրնար ընել, սիրած էր զիս ածապարանքով, սխալ քայլ մ'էր այդ
թերեւս, սակայն նմանօրինակ բաներ միշտ կը պատահին և պիտի
պատահին, կիները չեն կրնար դատել մարդիկը : Ինձի սիրոյ եր-
զումներ ըրած ատեն, եթէ քեզ տեսած ըլլար, պիտի սիրէ՞ր զիս
արդեօք . զուէն հոս չէիր երբ զիս սիրեց, վերադարձիք սակայն երբ
տեսաւ քեզ անբաղդաանելիօրէն աւելի սիրուն և պաշտելի, ամէ-
նուն պէս ըրաւ, սիրեց քեզ : Կրնա՞նք այսպանել զինք, եթէ հոգն
իսկ ուզէինք, քու աչքերդ լոյսեր ունին որ կը գրաւեն հոգին
ինչպէս արեւուն շողերը իրենց կը քաշեն արծիւը . իմիններս ա-
զօս են :

Այն վայրկեանին փեկնիին սակ երբ քո՛ւն կ'ընտրէի երա-
զուն, երբ լսեցի որ կ'ըսէր թէ կը յարգէր զիս միայն, մոլորուն
ուզեղիս մէջ այդ բառերը յարածուն ցաւ մը տեղդեցին, կարծեցի
թէ խաւարը կը պարփակէր զիս անզգայութեան մէջ . . . :

Երբ արթնցայ տեսայ լուսինը, սրափուշը խոտին վրայ որոնք
կարծես կը հարցնէին ինձի թէ ո՞վ էի :

Երբ կարողացայ ոտքի վրայ կայնիլ և քալել, կարծես էութե-
նէս դուրս ելած էի, մեղքցայ ինքզինքո՛ւ, դողցիս ձեռքերուս մէջ
առած էի սիրտս և կը կարեկցէի անոր վրայ, կատարուած զոհո-
ղութեան մը սուր զիտակցութեամբ :

Երբ դրան առջեւ դէմս ելար, պաղութեամբ պատասխանեցի
անձկալից հարցումներուդ, աչքերէդ կաթկթոզ արցունքներուն
ձայնը լսեցի և ձեռքիս ծաղիկները քեզի յանձնեցի, թառամած
ծաղիկներ, մեղուին անգամ անպէտ, անպէտ ինչպէս իմ կեանքս
պիտի ըլլար այնուհետեւ :

Մի՛ լար ատանի սիրելիս, այս այդպէս պէտք էր որ ըլլար,
եթէ ըսեմ թէ ըրածք մահացուց զիս, հիւանդ եմ դիտես ու միայն
մոլորուն . . .

Ինձի հետ բարութեամբ ու կարեկցութեամբ վարուեցաւ, ա՛հ,
միայն թէ որքա՞ն տխար են կիները :

Ալ այնուհետեւ դէմքս ժպիտ չունեցաւ, տխուր երգերը կը
սիրէի և սարսամ մեռնողներու նայուածքը կար աչքերուս մէջ,
արդէն մեռած էի, կեանքին դուարթ իրարանցումը շատ զօրաւոր
կուգար իմ տխար կազմիս :

Այնչա՛փ տարբեր ենք իրարմէ որ մարդ դժուարաւ պիտի կր-
նար հաւատալ թէ մրենոյն մօր դուակնկուն ենք, դուն վարդ
ստեղծուած եւ կեանքին բիրտղան հաճոյքները վայելելու, ևս
քրքում սժղոյն՝ վարդին բոյրին մօտիկ կ'աճիմ, ով որ ուզէ վար-

զը քաղեղ պարտի տանտիրս բնեղ քրքումը, ես սրախուչ՝ դու
զուարթ ամառուան մեղու պէտք է որ ինձմէ ծծես մեղրդ և
հիւթդ. ա՛հ, ոչ ոք պիտի սղբայ իմ մասնս, ապրեցայ եղանակ մը
միայն, այնքան որքան կ'ապրի սրախուչը, իմ իսկ վուշերս մա-
հաղու վէրքեր տուին ինձի, վուշեր... առանց որոց սակայն չէի
կրնար ապրիլ :

Երջանիկ եղիր անոյշ աղջիկս, որքո՞ն աղօտ է լոյսը. — եթէ
գիշեր է ճրագները վառէ որ տեսնեմ :

Դուրսը տոնաձայներ կա՞ն, նայէ՛, նայէ՛ շուտ, մէկը թերեւս
ուզէ ինձմէ վերջին խօսք մը լսել, ո՛չ... ա՛հ... հրեշտակներն ալ
հեռու պիտի կենային մահուան տանող ճամբէն որ մի գուցէ հոն
Աստուծոյ հանդիպին :

Ձեռքերս և տաքերս կը պազին... : Երբ վերջին անգամ զար-
դարեա զիս, նայէ՛ որ հագուստիս ծալքերը շնորհայտօրէն լինան,
ծաղիկներ գիր վրաս, ծաղիկներ, որ եթէ բարեկամ մը դայ —
քեզ տեսնելու սիրելիս — սենեակը աղուոր տեսնէ և Պերթաս,
մասիս վրայ ձգէ այս մատանին որ գերեզմանին մէջ գիշեր և ցե-
րեկ խաւարս լուսաւորէ :

Շիրմիս վրայ արցունք մի՛ թափեր, մի՛ գուցէ ճակտիս վրայ
դգամ զանոնք, ժպտէ հոն, երջանիկ աղջիկ, զիս արեւուն մէջ
երեւակայելով և կամ մուցիւր զիս, բայց միշտ ժպտէ... :

Մօտս ես, աւելի մօտ եկո՛ւր, համբուրէ աչքերս, համբուրէ՛
որդէս զի անոնց երկրային լոյսը մարի համբոյրովդ, թող մարի
լոյսը բիրերուս այնքան քաղցրօրէն որքոն կը ծագէր առաւօտուն
երբ աչքերս կը յառէի այն ճամբուն ուրիշ կուգար ան :

Փուճ խօսքերը թող ալ դադրին, երկնից պելլուսեաները կը
մօտենան... մայր ժպտէ հիմա մեռնողին վրայ... մահուան տագ-
նասներուս մէջ զօրաւոր է հողիս : Յիսո՛ւս, Դու որ աստուածային
սիրոյ անձնաւրաց Չոհն ևս, մաքրէ իմ սէրս որ կեանքս աւերեց,
ընդունէ իմ խեղճ ձօնս, կեանքիս թեւը բարձունքներուն մէջ փաթ-
թէ, վերը հրեշտակներուն ձեռքերուն մէջ :

Կը մեռնիմ... բայց կ'ըղձամ տակաւին :

Թարգմ. Ա. ՏԱՅԵՆՅ

ՏԻԿԻՆ ՊՐԱՈՒՆԻՆԻ



ՍԻՆԿԷՐԻ գեղարուեստական չորրորդ ցուցահանդէսը բացուած
է Բերայի ընդհ. անօրինութեան սրահներուն մէջ, Պօն Մառչէի
զիմայ : Յուցահանդէսը ամէն օր բաց է և մուտքը ազատ :



ՀԻՒԾԱԹՏԱՌՈՐՈՒՀԻՆ

Մայր իմ, ինչո՞ւ զարևան վարդերն այ յեսին
Ո՞հ այլ կ'անկեսին.

Տես սա վարդիկն որքա՛ն դեղևած կը՞հեւայ
Եւ այն հեւոս սարսուռներուն մեջ հաւնակ
Սարսուռ մ'ըզգաւ ցուրտ, սառուցիկ քնակսիս վրայ
Մահուան հանգունակ:

Մայր իմ, ինչո՞ւ այդ ծաղիկներն մըշօրօր
Կը դաշխանան օրե օր
Ու կը սօղիս անպէ, սխիտ, ու յոյսե
Եւ այդ կարմիր քերթիկները սրնդուսե
Առտուան ջիւջ ցողերուն մեջ մըշտահոս
Կը մեռնիս անխօս:


Մայր իմ, ինչո՞ւ այդ ծաղիկները թըշուստ
Կը սըծգունիս յար
Այդ հեշտաթոյր իրերն այ ցաւ, վիշտ ունի՞ն
Հիւժասիս ունի՞ն որ ինծի պէս սըծգունիս
Օր մ'այ ինկած ոտերու սակ անխընայ
Մայր, իրենց գեղն ո՞ւր մնայ:

Մայր իմ, սրտիս վերջուշուռներն՝ անցեալի
Տեկդերով առչի
Ծայերուն մեջ սարսուռ յոյզեր կ'որոնեն,
Եւ այդ յոյզերն վարդերու պէս մեղմօրէն
Կը քափքըփիս կուրծքիս խորը սիրավառ
Խաւրեղու հաւար:

* * *

Հեռո՛ւն, մայր իմ, նոճիկերու ընդմեջէն
Ուր բուերը կը միջեն
Ուր շիրմերու մեղկ շատերներն մարմնրիս
Հոն՝ ծոցն փուշիս, մագառներուն, մաւնորիս
Դի՛ր իմ դաւրան, երբ այ փակուիս առ յաւիտ
Աչուրներս սարփաւիտ:

ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ



ՎԻՃԱԿԻ ՀԱՆԳԻՍԸ

Գիւղիս իզական սեռը, մեծ ուրախութեամբ կը կատարէ վիճակի հանդէսը: Օրեր առաջ կը տեսնուին պէտք եղած պատրաստութիւնները, իւրաքանչիւր ոք անհամբեր կը սպասէ այդ օրուան, վիճակի օրը, օր մը՝ որ պիտի որոշէ անձնիւր ազջկայ կամ հարսի ապագայ երջանկութիւնը կամ դժբաղդութիւնը: Յիրաւի արժան է պատմել Մայիսի վճիտ երկնքի կապուտութեան սակ կատարուած այս գեղջկական հանդէսը, որուն նկարագրութիւնը անշուշտ հաճոյքով պիտի կարգան Մաղիկի ընթերցողները:

Համբարձման չորեքշաբթի օրը, ամէնքն ալ կը մաքրուին և ծաղիկով կը լուացուին, որպէս զի պատրաստ գտնուին յաջորդ օրուան հանդէսին: Ա՛յն ազջիկը կամ հարսը, որ չէ լուացուած ծաղիկի ջրով, մասամբ մը իրաւունք չունենար հանդէսին մասնակցելու: Յաջորդ օրը, որ է Զատիկ քառասուներորդ օրը, առտուն, եկեղեցոյ սուարտումէն վերջ, ամէնքն ալ իրենց տաղաւարի արդուզարդերով պճնուած՝ բազմամբոյն թափօրով կ'երթան դէպի գիւղին մերձակայ դաշտերէն մին: Թափօրին առջեւէն կը քալեն խումբ մը դեռատի երգեցիկներ, որոնց խառնակ ազաղակներուն կ'ընկերանան քեֆերու տաղտկալի ու անհամ ձայները: Ազջկանց անմիջապէս ետեւէն կը քալեն 2-3 նորագոյսակ հարսեր, որոնք իրենց հետ առած են «վիճակի ջրոյն» (1) անանը և խոշոր ծածկոց մը, ասոնց կը յաջորդեն կանանց դասը, որոնք ստուար բազմութեամբ կը հետեւին այս վայելչակազմ թափօրին: Երբ դաշտ համնին, ամէնքն ալ կը սկսին խումբ խումբ պարել, մինչև որ բազմութիւնը ժողվուի:



Կէս օրին դաշտին մէջ լեցուած են արգէն բազմաթիւ կիներ, նոր ու երփներանգ զգեստներով զարդարուն հարսեր, դեռահասակ և հարսնցու ազջիկներ, խառնակ ազաղակներ կը բարձրանան ամէն դիէ: Փոքրիկ մանուկներ դուարթ թիթեռնիկներու պէս,

(1) Ահաւասիկ այդ ջրոյն պատրաստութիւնը. — եօթն օր առաջ եօթն ազրիւրէ ջուր բերելով իրար կը խառնեն, ասոր մէջ կը լեցընեն եօթը տեսակ ծաղիկներ, այս ջուրը եօթը գիշեր բացօդեայ կը թողուն, որ քացխելով անախորժ հոտ մը կը ստանայ,

կ'ոստոտուն կանաչ ու ծաղկազարդ մարգագետնին վրայ, և իրենց քնքոյչ ձայներով գարունը կ'օրհնարանեն: Ազջիկներ, խուճեր կազմած, պարզամիտ խօսակցութիւններով կը դուարձանան, մայրեր, ա'լ ձանձրացած իրենց նորածիններուն անվերջ լացերէն, ամէն ջանք չեն խնայեր զանոնք սքլեցնելու համար: Բիչ յետոյ, քեֆերու ձայնը հանդէսին սկսիլը կ'աւետէ. ամէնքն ալ կը սկսին դէպի այն կողմը դիմել, ձայները կը դադրին, բազմութիւնը շքջանակած և կը շարուի, այն ժամանակ մէջտեղ կուգան նորաստեղծ հարս մը և հարսնցու ազջիկ մը, (այս վերջինը պէտք է իր մօր անդրանիկը ըլլայ անպատճառ). ասոնք իրենց սուշեւ գտնուած մարզին վրայ կը դնեն «վիճակի ջրոյն» ամանը, յետոյ անոնք որ կը փափաքին իրենց վիճակը հասկնալ, մէյմէկ մատանի կը ձգեն ջրոյն մէջ (հարսերը իրենց հարսանեկան մատանին, խոյ միւսները պարզ մատանի մը) ու կը քաշուին: Ամանին երկու կողմը կը նըստին վերոյիշեալ երկուքը. ասոնց վրայ կը ձգեն խոշոր ու հաստ ծածկոց մը, յետոյ բազմութիւնը կը սկսի բարձրածայն երգել. —

Փեշկիյ փեշկիյ իշխնա, Բրիստուրն աշգրնա:

Ամէն մարդ լուս կեցած հետաքրքրութեամբ կը դիտէ, յետոյ քեֆերը նորէն կը սկսին, դմպու, դմպու, դմպու... Եւ բազմութիւնը միարեարան կը սկսի երգել այս հանդէսին յատուկ երգը. — «Մարը կերեր կես հացի, տղան եղեր խեղացի...»:

Մինչդեռ ասոնք կ'ելլուեն, ծածկոցին ներքեւի հարսը, ջուրը լաւ մը խառնելէ վերջ, մատանի մը դուրս կը հանէ ու քովի ազջրկան կուտայ, որ մատանին ծածկոցին ներքեւէն դուրս երկնցնելով բազմութեան կը ցույնէ, և ա՜ն խոշոր իրարանցում մը կը սկսի, ամէնքն ալ «աչքը լո՛յս»երով և բազմաձայն ծափերով կը սկսին շնորհաւորել մատանին տէրը, տիկին Մարիամը, վասն զի բազը «խելացի» մանչուկ մը պիտի շնորհէ իրեն: Լուսութիւնը կը վերահաստատուի, կաթնիկ մանուկներու թծկալու ձայներն են միայն, որ կը խռովեն զայն, ամէնուն սիրտը կը արօթէ... դրմպու գրմպու...: «Մարը կերեր շահանայ, տղան եղեր ֆահանայ» Այս անգամ Հոռոփիկ տիկնոջ մատանին է որ դուրս կ'ելլնէ այդ ջրէն, աւետելու համար թէ, սպազային «քաճանայայու» դառակ մը ունենալու պատուոյն պիտի արժանանայ: Աննկարագրելի է տիկին Հոռոփիկի ուրախութիւնը: ... Դրմպու, Դրմպու... «Մարը կերեր եայիկ (ձուկ մը), տղան եղեր խայիկ»... «Օր. Սրբուհին մատանին» կ'ազազակէ ներկայեց ամբոխը, խնդճ ազջիկ, վայրկեան մ'առաջ երեւակայածներդ փճացան. անողք բազը փոխան խընդումի տրտմութիւն վերապահած է քեզ:


Սրբուհին կուլայ, բայց ինչ օգուտ, բազը ա'յնպէս վճուր է ...:

Բագուր-Միշագիւղ

ԿԱՏԱՐԻՆԷ ԶԼՏԱՐԵԱՆ

Յաջորդ թիւով «ՈՒՆՏԱՒՈՐԻ ՅԻՇԱՍԱԿՆԵՐ» Տիկին Փափաղեանէ

7407. ՏԱՐԵԴԱՐՁ
ԱԶԳԱՅԻՆ ՇԻՒԱՆԴԱՆՈՑԻ



Ազգ. Հիւանդանոցի հաստատութեան Դերդ տարեդարձը մեծ շքով տօնուեցաւ նախընթաց հինգշաբթի, Համբարձման տօնին ուրը այդ հաստատութեան օրաներուն մէջ, ստուար բազմութեան մը ներկայութեանը: Առաւուն Ս. Յակոբայ Որբանոցի մատրան մէջ հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Պատրիարք Արքազանը և հոգեհանգիստ կատարեց հիմնադիր Պէդճեան Յարութիւն Ամբայի, ինչպէս նաեւ Հաստատութեան բոլոր բարերարներուն ննջեցելոց համար: Կէս օրին Ն. Սրբազնութիւնը նախադանեց աւանդական սեղանին, ուր յոսնկայս, բաժակ առաջարկեց Հիւանդանոցի մեծադոյն և առատագուլթ բարերարին, Վեհ. Կայսեր թանկագին կրնաց և արեւշատութեան համար, ներկայներուն սրտաբուղիս ամէններուն մէջ:

Մանդալաւ ընդունելութեան արժանացած բաժակաճաւ մին էր նաեւ Բերայի պատուական և ալեղարդ աւագերէց Տ. Մկրեան Հօր մեռեալ բարերարներու յիշատակին և կրնդանի բարերարներու կեանքին համար արտասանածը, որ թուելէ ետք ճշմարիտ բարերարներու սնունդներ, ցաւօք սրտի հետեւեալը խօսեցաւ. «Մի՛ ծաղելի բարերարներ ալ կը գտնուին մեր մէջ, որոնք ճշմարիտ բարերարներու կտակած և թողած դրամները յումղէտս կը խորձեն բարերարի անուն վաստակելու համար: Ճշմարիտ բարերարներուն համար, լիարուն սրտով յարգանք կ'ընծայենք: Բարերար չեն անոնք՝ որոնք թեկազրութեամբ բարերարութիւններ կ'ընեն: Ըճմարիտ բարերարները անոնք են որ ինքնայօժար կը նուիրեն ինչ որ իրենց սրտէն կը բլլի: Հիմակուան բարերարներու մէջ կան սմանք որ ի նորոյ նոր բարերարներ են: Ասոնց ամէնուն համար Արքազան Հօր օրհնութիւնը կը հայցեմ»:

Կեղեցիկ բաժակաճաւ մը խօսեցաւ յետոյ Պէրպլեան բարեհամբաւ վարժարանի Հիմնադիր-Տնօրէն, Ռէթէս Էֆ. Պէրպլեան որ դրական վճարելի բացատրութիւններով, գնահատման ուղիին յարասեւութեան մազթանքը ըրաւ:



ԽՆԴԱԿՑՈՒԹԻՒՆ

Հաճոյքով կը լսենք թէ, ծանօթ բանաստեղծ Մկրտիչ Էֆէնտի Աճէմեանի եզրօրոտըին Պ. Հրանտ Աճէմեան, Կ. Պօլսոյ գերմանական հիւպատոսարանի առեւտրական խորհրդակցանի քարտուղարութեան պաշտօնին կոչուած է իր գեւատի հասակին մէջ: Հայ երիտասարդի մը եղած այս պատիւը, որ արդիւնք է անշուշտ իր ունեցած բազմակողմանի զարգացման և լեզուական հմտութեան, ինդուլթեամբ կը համակէ մեզ և առիթ կ'ընծայէ մեր չնորձաւորութիւնները յայտնելու Աճէմեան ընտանիքին:

ՀԱՇՈՒԱԿԱՆ ՀԱՆՃԱՐ

Մեր նախորդ հարցումին, որ էր՝

Ո՞ր քիւր ի՞նչ կ'ուզե որ ինքն իրեն հետ գումարուելով «Ծաղիկ»ին զինը տայ, ու բազմապատկուելով անոր մեկ չորրորդ մասը ցուցնե, առաջին անգամ ճշդիւ պատասխանած է Ֆէրիգիւղէն Տիար Արշակ Սեմօնեան, հետեւեալ կերպով :

2 թիւը կ'ուզէ 0 մը որ ըլլայ 20

20 ինքն իրեն հետ գումարուելով $20 + 20 = 40$, որ է «Ծաղիկ»ին գինը :

Դարձեալ նոյն շը կ'ուզէ 1 համարիչը որ ըլլայ $\frac{1}{2}$

$\frac{1}{2}$ ինքն իր հետ բազմապատկուելով $\frac{1}{2} \times \frac{1}{2} = \frac{1}{4}$, որ է «Ծաղիկ»ին մէկ չորրորդ գինը :

Ինչ որ կարելի է գտնել նաև տասնորդական կոտորակով :

Բազմաթիւ պատասխաններու մէջէն ճիշդ լուծողները եղած են նաև հետեւեալները, Օրք. Սիրվարդ Թօփալեան, Սիրանոյշ Պողոտեան, Վերդինէ Սամանճեան, Էօփէնի Մանուկեան, Մաւրի Գուլբասեան, Աղաւնի Մէրամէթճեան, և Պ. Պ. Գրիգոր Խէմպէկեան, Յարութիւն Սայեան, Լեւոն Շաթրեան և Արամ Պարոնեան :

Կը խնդրուի Տիար Արշակ Սեմօնեանէ իր հասցէն հաղորդել մեզ եռամսեայ «Ծաղիկ»ը զրկուելու համար :

ԵՐՐՈՂ ԽԱՐՑՈՒՄ

3 3 3

3 3

3 3 3

Ահնեակի մը ամէն մէկ պատին վրայ այսպէս Յական զարդկար : Սպասուհին այս շէ զարդերէն մէկը պահեց, ու մնացածները այնպէս մը կարգադրեց որ դարձեալ ամէն մէկ պատին վրայ Յական զարդեր կ'երեւային, սակայն մէկ հատ արդարև գողցուած էր, ի՞նչպէս շարեց անիկա :

Մինչև յառաջիկայ երեքշաբթի իրիկուն այս հարցումին առաջին անգամ և ճիշդ պատասխանողը կը ստանայ եռամսեայ Ծաղիկ, Խմբագրութեան կողմէ :



ՔԱՆՈՏՐԵՄԻՆԻ

ՔՈՒՏԱՐ

ԵՒ

ԲՈՒՏՈՒՆ

Բարիզի բժշկական կաճառէն վկայեալ քիմիագետ Մ. ՅԱՆՍՈՒՆԻ կողմէ պատրաստուած:

Քալտրէմինի բուտան և քոէմը մեծ համբաւ կը վայելեն իրենց հաճելի յատկութիւններուն համար: Առանց վերապահութեան կարելի է ըսել թէ ասոնք այս կարգի պատրաստութեանց ամենէն զերազանցնեն: Քալտրէմինի քոէմը ամէն տեսակ օճառէ աւելի լաւ կը մաքրէ մորթը: Երբ ամէն օր գործածուի զեղեցկութիւն, թարմութիւն և առուգութիւն կ'ընծայէ արտաքին երեւոյթին: Իսկ քալտրէմինի բուտան ալ այս զեղեցիկ արդիւնքները կը լրացնէ, ճերմկցնելով զէմքը բնական կերպով մը:

Այս աննման քոէմը և բուտան կը ծախուի Բերա, Պօն Մառչէ, Կալաթա, թիւնէլի փողոց Մ. Հիսարի, Սթանպօլ, Եէնի Շամի, Մ. Բիշանթէս Հաճօրուլօի եւ Մահմուտ Բաշա, Մ. Բօսթաքի Միւխայիլիտի վաճառատունները:

1-25

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐՈՒՆ

Հրատարակուեցաւ

ԱՐՈՒԵՍՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ

(ԱՄԱՅԷՕՌՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ)

Կը պարունակէ լուսանկարչութեան արուեստին բոլոր գաղտնիքներուն բացատրութիւնները, ամենավերջին ֆօրմիլիւնները, սեւաներկ (Պրօմիլերի դրօթիւն)ն, պատկերազարդ քառթ-փօսթալներ պատրաստելու և փափաքուած լուսանկար մը թաշկինակի վրայ հանելու կերպերն, եւ այլն, եւ այլն զինն է միմիայն

3 դահեկան

Կը գտնուի բոլոր գրավաճառաց քով և Ս. Դաւթեան գործակալութեան գրասենեակը (Սիրքէճի, Խորասանճեան խան, Կ. Պոլիս): Մեծաքանակ գնել փափաքողներու և լուսանկարչական գործիքներու վաճառատանց գոհացուցիչ զեղջ: Դիմել հեղինակին առ Տիար Յակոբ Յ. Թէրզեան զեղագործ Ատանա:

3-10

Չ. Տ. Ս. Փ Ա Փ Ա Չ Ե Ա Ն Ի
ԵՐԿՈՒ ԿԱՐԵՒՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գործնական բառարան

Հայերէն-Անգլիերէն

Ե Ի

Չորեքէզուեան խօսակցութիւն

Հայ. Գաղ. Անգղ. և Գերմ.

Գործ. բառարան.— Գործնական բառարանը որ կը բաղկանայ 507 էջերէ՛ կը պարունակէ 40000է աւելի բառեր, ոճեր, ասու-
թիւններ, և ըն. հայերէնէ անգլերէն, եւ պատաստուած է մեծ խը-
նամով ու գլխաւոր հետեւողութեամբ Websterի հոյակապ բառա-
գիրքին: Անհրաժեշտ ամէն անոնց որոնք պէտք ունին ճշմարտա-
պէս գործնական բառարանի մը:

Գին լաթակազմ 35 դահեկան

Չորեքէզուեան խօսակցութիւն.— Այս հատորն ալ, որուն մասին
խօսած էինք արդէն Մաղիկի մէջ, կը բաղկանայ 320 էջերէ, եւ կը
պարունակէ երեք մասեր.

Ա. Մաս.— Բառագիտութիւն,

Բ. Մաս.— խօսակցութիւններ, այցելութեան, գնման, վաճառ-
ման, ճամբորդութեան, ևն. եւն.ի վերաբերեալ:

Գ. Մաս.— Տոմսեր, նամակներ, հրահրագրեր եւ վաճառակա-
նական թղթակցութիւններ:

Այս հատորին շնորհիւ, որ ամէն մարդու հաւասարապէս կրնայ
օգտակար ըլլալ, կարելի է խիստ կարճ ժամանակի մէջ սահուն
կերպով խօսիլ վերոյիշեալ լեզուները:

Գին լաթակազմ 12 դահեկան

Երկու հատորներն ալ առանձինն առանձինն կը ծախուին բո-
լոր գրավաճառաց քով: Կեդրոնատեղին է Պալինց գրատուն:

Վարժարանաց համար մասնաւոր զեղչ

2—10

Կ Օ Շ Ի Կ Ի Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ն

Տ. Հ. ԲՕԼԱՔ Ե Ի ԸՆԿ.

Հ Ի Մ Ն Ո Ի Ա Մ 1860 Ի Ն

Գրեթէ կէս դարէ ի վեր հանրութեան վատահոլութիւնը գրաւած կօ-
շիկի եւրոպական այս մեծ գործարանը՝ որուն գլխաւոր մթերանոցն է
ՄԻՄԻԱՅՆ ԲԵՐԱ, ՄԵՍ ՓՈՂՈՏ ԹԻՒ 401

կը հայթայթէ արանց, կանանց և տղայոց յատուկ զանազան տե-
սակ կօշիկներ որոնք իրենց շիքութեամբ և տոկունութեամբ կը
գերազանցեն միւս նմանորինակ վաճառատանց ապրանքները:

Անգամ մը զիմը բաւական է զոհ մնալու համար:

9—12